

նեացմէ հեռու ըլլայ պատանին, ընտանիք գեռ կը հսկեն անոր վրայ . նոյն իսկ զառածմանցը ժամանակ՝ գթած աշքով մը կը նային, ու պատրաստ են՝ ցաւոցը մէջ միսիթարելու, վշտացը մէջ սփոփելու ու առած վէրքերը բժշկելու :

Իմենեին վախնալու չէ այն պատանոյն վրայ՝ որ ընտանեաց սէրը հաստատուն պահած է սրտին մէջ . այն սէրը խթան մըն է իրեն՝ այնպիսի բան մը չգործելու, որ կարենայ անոնց ամընալուն և արտասուացը պատճառ ըլլալ : Վանի որ գերդաստանին մէջ է, ընտանիք անանկ պարտք մը կը դնեն վրան՝ որ իր անձին պատիւը պահէ . երբոր հեռանայ, կրնայ պատահիլ որ քիչ մը ատենուան համար զիրենք մոռնայ . սակայն հօրը մէկ բարեւագիրը, կամ մօրը արտասուաց միայն յիշատակութիւնը՝ բաւական են նոյն իսկ գահավիժելուն ժամանակ զինքը բռնելու . և թէպէտ երկուքն ալ վախճանած ըլլան, բայց անոնց յիշատակը գեռ զօրա-

ւոր է . և ակ աւելի կը մեծարէ զիրենք՝ քանի որ կը մտածէ թէ անոնց խանդաղատական ներումը ընդունելու վիճակին մէջ չէ :

Ինտիր անձ մը կ'ըլլայ այն պատանին, որ ընտանեաց ոգին սրտին մէջ հաստատուն կը պահէ . այն երկիւղախառն մեծարանքը՝ հօրը նկատմամբ, և գորովը առ մայլն . երբոր երկուքն ալ հաւասարապէս կը մեծարէ, անոնց առաքինութեանցը վրայ կը սքանչանայ, պակասութեանցը՝ կամաւոր կոյր կ'ըլլայ, բարեացը՝ երախտագէտ, ու ցաւոցը՝ վշտակից : Այս ամէն զգածմունքներէն՝ մէկ և ամբողջ զգացմունք մը կը ձեանայ, մեծարանաց զգածմունքը . այն առաքինութիւնը՝ որուն համար ըստ է լիեթէ՝ թէ “ Ով որ իր պատանեկութեան ատեն չգիտեր թէ ինչ ըսել է զուրիշները մեծարելը, ծերութեանը ժամանակն ալ ուրիշներու մեծարանքը պիտի ըընդունի ” :

ԲԱՆԱՍՏԵԴԸ ՈՒԹԻՒՆՔ

ԲԱՆԱՍՏԵԴԸ ՈՒԹԻՒՆՔԻ ԽԱՐԱԿԱՑՈՒ

Լըոիկ երբեմն ընդ զառ ի վերն անձանօթ
Դայր ամբարձեալ՝ լազարեթի հարան հիւսան .
Դայր անձանօթ բարեթաստիկ անդր ի շէն՝
Ուր յլողացաւ հինօրեայն :

Եւ ըզսիրոյն պաշտեալ ողջոյն՝ մեծարանգք
Ինմոր ըզնա տաղաւարէր յիւրն ի տուն,
Իզմէր գովէր ձայնիւ մեծաւ, թ՛ Իզգք ամէն
Օխմ գոչեսցեն երանութիւն :

Բաթէ, զիարդ ծաղու թըւէր նա գուշակ
Յակընջաց լուր ամբարտաւան որերոյն .
Իշլ զաղփաղփուն տըկար խորհուրդք են մարդկան,
Վանի վըրէպք յապառնեաց :

Աչք մեր տեսին , զիակրդ բանից քոյ պատկառ՝
Վզգաց ամէն կացին սերունդք և ապագայք .
Եւ որ սիրոյ պահեալ սընաք ի վարժեար՝
Բաքանչելեաց եթերին ,

Տեսաք համբուն՝ որպէս պահեաց նա , Ո՞արիամ ,
Բզնախաձայն խոստման քոյին ըզը ընորհ .
Եւ ի սիրտ քոյ էարկ զայդ բան . ըսքանչելի
Եւ մեզ անուն քոյ , Ո՞արիամ :

Ո՞այր Աստուծոյ առ մեզ անուն քոյ հընչե .
Ողջ լեր , բերկրեալդ . մահկանացուաց ի զարմէ
Չիք քան ըզքեզ ի բարձրութեան հաւասար ,
Կամ մերձաւոր քեզ պատուով :

Ողջ լեր , բերկրեալդ . ըզսիրալիր քոյդ անուն՝
Եւ անմարդի ժամանակաց կըրկնեն ձայնք .
Խուցանէ ծընող որդւոյն սիրելոյ ,
Անդրաձայնեն լերինք՝ ջուրք :

Անդ ամենայն աշխարհ գովիս դու , Ո՞արիամ .
Ոչ լոկ ի հին երկրի տաճարք ամբարձեալք ,
Այլ եւ այն հող՝ զոր ած ի գիւտ Գենուացին՝
Բզքոյ սեղանս յաճախե :

Անդըր քան զծով , ի դաշտավայրը խոպան՝
Ի քո պատիւ՝ չըքնաղ ծաղկանց փունջք քաղին .
Խուռն ընթանան ամենեքին յայն սեղանս՝
Ուր դու գովիս , Ո՞արիամ :

Տիրուհի կոյս , ամենեւին սըրբութիւն ,
Անուամբք փառաց՝ յամէն շըրթանց մեծարեալ .
Եւ ժողովուրդք հըզօրացեալք եւ իշխողք՝
Ի քոյ խընամնդդ պարձին :

Օքեզ մինչ ծագէ տիւ ւի լուսոյն մերկանոյ ,
Ո՞ինչ արեգակն ի հասարակ ժամանէ ,
Բզքեզ պլղինձն յիւրն ի զանգիւն ողջունէ՝
Երկըրպագուս ածեալ բիւր :

Օքեզ զիշերոյ յերկիւղագինն ի խաւար
Կարդայ մանուկ . եւ նաւաստին ահաբեկ՝
Ի մըունչել գոչել ալեայն ի ծովու՝
Առ քեզ , Ո՞արիամ , ակնարկէ :

Յարքունական քոյին ի գոգ եւ կընոջ
Ուափին զեղուն արհամարհեալ արտասուք .
Եւ ըզտագնապս անմահ հոգւոյն իւր սրփուե
Վեզ առաջի օրհնելոյդ ,

Որ մըտադիւր լըսես ձայնի մաղթանաց՝
Ու ըստ ունկան յոր սովորեալն է աշխարհ ,
Ինկարեկիր՝ եգեալ ընդ ցաւսըն խըտիր՝
Ինդ մեծատան ւաղքատին .

Ովկ դու օրհնեալդ , որ զփորձ առեր արտասուաց ,
Եւ արտասուքդ չանկցին երթեք ի յուշոյ .
Ուհպէտ բազում դարուց անցին պարագայք՝
Դեռ ըզնոսին մեք յիշեմք :

Դ՛ աշխարհ ամէն դեռ զարտասուսդ արտասուեմք .
Եւ բերկրալիր քոյ խընդութեանց խընդակից
Խրկիր համայն կայթիս հանէ ցընծութեան ,
Դպր ընդ նորոգ ինչ գիպուած :

Այսպէս ահա ոչ լոկ յերկինս՝ այլ յերկրի ,
Ո՞րն Աստուծոյ փառք անպատում կան մընան .
Օի հաճեցաւ Տէր յայդ գագաթն բարձրութեան
Օօրիորդիկն ամրառնալ :

Ովկ դուք որդիք Դորայելի , ըզվերթին
Ինկեալք զանկումն . գեթ ի յերկայն ցասմանէն
Հարեալք ի զեղջ . այսքան փառօք զոր պատուեմք՝
Չիցէ տոհմիդ ձեր սերունդ :

Ոչ ի Դաւթեան իցէ զարմէ . ոչ ըզնա
Հին գուշակաց ձերոց բարբառ ակնարկէ ,
Ըզկուսութիւն մինչ պատմեցին յաղթական
Դարապանաց զըժոխոց :

Համակա եւ գուք ընդ մեզ զանունն գովեցէք ,
Ողջունեցէք ըզնեղելոցըն պաշտպան ,
Որ քան զարփին պայծառացեալ , ւահաւոր
Վան զմարտադիր ի դաշտի :

